



ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԻՒՆ. ՅԱՐԻ 1911

Տարեկան 16 ֆր. ոսկի — 6 րբ.:
 Անցանակայ 8 ֆր. ոսկի — 3 րբ.:
 Միկ թիւ կ'արժէ 1-50 ֆր. — 70 րբ.:

Թ Ի Ի 3, ՍՈՐԵ

Պ Ա Ց Մ Ա Կ Ա Ն

Ս. ՅԱԿՈՐ

ԱՂԳՈՅԻՆ ՀՐԴՈՆԳԱՆՈՑ



Ա.

Առաջին ժա-
 մանակ:

այ կաթողիկէները Օս-
 մանեան կայսրու-
 թենէն տակաւին
 շնանցուած իբր-
 նուրոյն Հասար-
 կութիւն՝ ունեցած
 են ի Կ. Պոլիս շի-
 ւանդանոցներու
 բաժնատակ յար-

կերու եւ կամ Եւրոպացոց պաշտպանու-
 թեան ներքեւ, վասն զի Աթմանս Եպիսկո-
 պոս Մերասեան Ա. Աիկարը 1774 Ապրիլ 2
 թուականու առ Հ. Ռափայէլ Ա. Թումանյան
 (Սուքիասեան կամ Փրակիւճեան), Ամա-
 Տայր Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մենաստանի
 Անտոնեան Միաբանութեան ի Հոռոմ, Հե-
 տեւեալը կը գրէ. «Մեռած ի մէջ երկուց
 ամաց երեք քահանայք մեր, այսինքն Վրացի

Տէր Ղազարն, Սպիթալի Տէր Գրիգորն եւ
 Փռըքընըքի Տէր Գրիգորն», իսկ Գ. Աիկարը՝
 Սահիմնոս Եպիսկոպոս Ավերեան, որ հրատա-
 րեցուցուած է 1807ին Անեակոյ Միթրաքեանց
 շառ համակիր ըլլալուն պատճառաւ, 1801
 Նոյ 20 առ Տ. Գրիգոր Ա. Բաղնեան ի Հոռոմ,
 Մեծաւոր Ազգ. Հիւրանոցի Ս. Մարիամ Եգիպ-
 տացոյ, թարգման Երեւելեան լեզուաց եւ դա-
 ստաու Հայկաբանութեան ի Պրոպագանդա, կը
 գրէ այսպէս. — Con molto mio rammarico
 ho da dargli nuova funesta, che il Sig. D.
 Gregorio Makandrianti con buona morte è
 passato all' eternità li 18 Novembre nel
 l'Ospedale dei Cattolici Armeni in Pera
 (Դիւ. Ամա. Տի. 162):

Թարգմանութիւն

Մեծ ցաւօքս ունիմ տալ ձեզի տխուր լուր
 մը, Տ. Գրիգոր Մազանտրիան՝ լարի մահուամբ
 յաւիտենականութեան անցաւ Նոյեմբեր 18ին
 Կաթողիկէ Հայոց Հիւանդանոցին մէջ որ ի
 Պերա:

1 Այս տղիքը գրուց հանդուցելոյն անկողնոյն
 տարը գտնուելով՝ ի ժամու մահուան կը իրաւեց զիքը որ
 իր թշնամաց ներք, եւ իս սիրով կը շնորհէ, վասն զի
 Մազանտրեան կը պաշտպանէր որ Վրաց հաթողիկէները
 փոխանակ Լատինի՝ Հայ կէտը պէտք է հստակէ, որուն
 համար Արքիեպիսկոպոս Տեառացուած եւ ի Կ. Պոլիս այրած
 ու մեռած է (Դիւ. Ամա. Տի. 162): Այս աղբատը անէջ
 պէտք չէ շփոթել «Մարգի Եպիսկոպոս եւ իր ժամանակը,
 պատմութեան մէջ յիշուած Տ. Յովհաննէս Ա. Մազա-
 տրիանի հետ»:

Եւ որովհետեւ խօսքը Վիկարաց վրայ դարձաւ, հարկ է անոց մասին սակաւ ինչ ծառայութիւն տալ :

Բենեդիկտոս Ժ.Պ. Քահանայապետը իր կենաց վերջին թեր տարին 1758 Վ.Պոլսոյ, Փքըր Առօրի եւ Վրաստանու Հայ կաթողիկէները հոգովեռու համար կու տայ Հայ եպիսկոպոս Վիկար (փոխառորդ) մը Մոսկովիոյ Վարսոսին, Առաջական փոխանորդ եւ Պատրիարքական Թեմակալ է Վ.Պոլիս, որուն զէմ կը բողջէ Միքայէլ Պետրոս Գ. Վրիկիոյ կաթողիկոսը (Անտոնեան մարան)՝ Հայ կաթողիկէ նուիրապետութեան երկուրէի բաժնուռուռն համար: Ազգային ընտանութեամբ այս պաշտօնը ստանձնողներուն առաջինը կ'ըլլայ Աթոսան Վ. Մերասեան Հռովմայի տեղապետ եպիսկոպոսը, որ չորս յաջորդ անեցաւ մինչեւ Վ.Պոլսոյ նախագահական Աթոսոյն Տասանութիւնը ի 1830, որուն զէմ կը բողջէ նշնպակ Գրիգոր Պետրոս Զ. Վրիկիոյ կաթողիկոսը: Մերասեանի յաջորդներն են Սօփիայեան Սահակ, Ավքերեան Ստեփան, Մարտիան Աստու, եւ Փոփպեան Գեորգ եպիսկոպոսները: Բայց Յ. Ավերեանի պատմութիւնը, տպեալ ի Յոգիտ 1868ին, երկուրդ եւ չորրորդ Վիկար կը նշանակէ վերկապուա Մարտիանը՝ զեղեցով Ավքերեանը: Ասանք առաջինն են վերջինն զստ, Քահանայ վինակի մէջ Վիկար ընտրուած՝ եւ ապա եպիսկոպոսացած են ի փոխարեւութիւն իրենց բարեզր կառավարութեան:

Աթոսան եպիսկոպոսին մականունը պատմիչներէն ոմանք Մ.ը Ս.ին հետ շփոթելով՝ ձեռնագրաց մէջ Սեռասեան կարգադած են, բայց ունին նա Հայերէն-իտալերէն շքրականութիւն մը, տպեալ է Վենետիկ 1774ին Գեմարիայ Թեոգոսեանց գործարանը, որուն յառաջարկին ստորադր յայտնի կը տեսնուի՝ Մեռասեան. մականունը (Մո. Անտ. Բ. 7. 29): Այս ամենը ծանուցանելէ ետք՝ զառնանք մեր պատմութեան կարգին:

Դոկտ. A. Brayer 1815ին Վ.Պոլիս գալով երկու ժամանակամիջոցի մէջ ինն տարի բժշկութիւն կ'ընէ, եւ 1827ին մեկնելով իր Neuf années à Constantinople պատմութեան մէջ (տպեալ ի Պարիս 1836, հտ. Բ, էջ 62) հետեւեալը կ'աւանդէ:

Depuis leurs fréquentes communications avec les Francs, les Arméniens catholiques ont appris à craindre la peste et à tâcher de s'en garantir. Ils avaient, il y a quelque temps, à la descente de Péra vers Dolma-Bagtché, un petit hôpital, dont la position était on ne peut plus heureuse, il fut, je ne sais pourquoi, détruit en 1822. Depuis cette époque ils se sont arrangés avec la Légation Française pour obtenir

une partie de l'hôpital des pestiférés de cette nation.

Թարգմանութիւն.

Քրանկաց յաճախակի յարաբերութիւններէն ի վեր՝ Հայ կաթողիկէները սորվեցան վրիտան ժամանախառն եւ ինքզինքնին անկէ ապահովելու փութալ: Ունէին, քանի մը ժամանակ կայ, Պերայէն զէպ ի Յովմա-Պաղէէ զառիվայրին վրայ պղտիկ Հիւանդանոց մը, որուն զիրքը աւելին գեղեցիկ չէր կրնար ըլլալ, որ 1822ին, չեմ գիտեր ինչու, քանդուեցաւ: Այն տաննէն ի վեր Գազդիոյ զեպանատան հետ համաձայնած են սոյն Ազգին ժամտախտաւորաց Հիւանդանոցին մէկ մասը ստանալու համար:

Կը կարծուի որ այս Հիւանդանոցին դիրքն գեղեցիկութիւնը Յաճկաց նախանձը շարժեր եւ կաթողիկէից ձեռքէն առնուելով՝ քանդուած է, եւ տեղը այժման Վիւմիշ Սուլույի զինուորական Հիւանդանոցը շինուած: Ինչպէս որ Ֆաթիմէ Սուլթան, զուսար Ապտիւլ Մէճիս կայսեր եւ քոյր այժման Սուլթան Մէհմետի, գալով յանձնաթիւ Օրթաքէջի պարունը Ալաշկերեան Արրահամ Աղայի ծովագերեայ նորաշէն ապարանքը, նկարեալ խառաջի արուեսագէտներէ, կը ստիպէ անոր տէրը ծախել զայն, եւ գնելով անմիջապէս քանդել կու տայ, եւ տեղը ուրիշ քարաշէն պալատ մը կանգնել կը սկսի: Չաւառածք Սուլթան Մէճիս կը մեռնի 1860ին, եւ շինութիւնը կիսկատար ձալով՝ հետզհետե կ'աւերի, որով Սուլթան Համիտ Բ. 1896ին բոլորովին կը տապալէ զայն, եւ տեղը ուրիշ փայտաշէն զարպատ մը կը կանգնէ, որուն մէջ կը կատարուին իր Մուրատ եղբոր աղկան Ֆէհիմէ Սուլթանին հարսանիքը:

Գազդիացոց Հիւանդանոցը, որ՝ Հասարակապետութեան Գազդիոյ, մակդիրն ունէր, այս տանն ի Ղալաթիա Ս. Բենեդիկտոս եկեղեցւոյն ներքին զբոս աստիճաններէն վար իջնելու աստե շղակողմէն էր, որ 1825ին, իժմ ոչ աւելի կանուի, Ս. Գեորգայ վանքը կը փոխադրուի (Lat. de CP. էջ 499—500) այժմ՝ գիշերօթիկ վարժարան օրիորդաց, Եւ ահա ճիշդ այս Հիւանդանոցն է, ուսկից Հայ կաթողիկէները մաս մը կը ստանան, որուն փոխադրութեան աստե ընտանաբար Հայ կաթողիկէիցն ալ միասին կը փոխադրուի ի Ս. Գեորգ, զոր կը հաստատէ նաեւ բարեխառակ Հ. Գրիգոր Էնքսերճեանի 1826 Յուլիս 25ին Վ.Պոլսու ուղղած նամակը առ Գեր. Աբրահայր իւր Արիստակէտ

Արքեպիսկոպոս Ազարեանն ի Վիեննա. « ի 15 ամ-
 սոյս Տիւնդացաւ ի ժանտախտն Յեր Յովհան-
 նէս Խայումճեանց ի քանտիլէն ի տան զօրոս
 Աղայի Պիլէզիկճեանց, բերին անտի ի նոր
 Հիւանդանոցն զոր հաստատեցին յայսմ ամի
 վասն ուղղափառաց Ազգիս, (Գիւ. Մի. Ա. Ի.):
 Իսկ Վ. Ռափայէլ Ա. Սոկեան, գաւառական
 մեծաւոր Անտոնեան Մարանից ի Կ.Պոլիս,
 Գաղղոյ Գեսպանը Հիւանդանոցի համար տա-
 րին 2000 Քրանքի Մոնսիեօր Վիեննոց քո-
 ըզդէն վարձեր է զայն (զՍ. Գեորգ) կ'ըսէ,
 զօրութեամբ այն ծանօթութեանց, զորս քաղած
 է անոր դրացի ծերերէն, երբ ի 1843 յիշեալ
 գթութեան Յարկին ի Պերս թագաւորի Հիւան-
 դանոցը փոխադրուելով՝ իր թողուցած շէնքը
 ծախու կը հանուեր եւ Անտոնեան Միաբանու-
 թիւնը զայն գնելու կը ճգնէր, իւր յաւելու-
 նան եր չայ դաժնողիկները աղքատաց դպրոց
 մ'եւս ունեցած են ի Ս. Գեորգ (Գիւ. Անս.
 Տփ. 27):

Մինչ չայ Կաթողիկէները Ս. Գեորգայ
 մէջ ունէին իրենց Ազգ. Հիւանդանոցը, անոնց
 հիւանդները չէին պակսեր նաեւ Լատին Péroto-
 ներու (Պերուցի) Թագաւորի Հիւանդանոցին մէջն
 ալ, ուր Տոմ Գուրպան Ա. 1816էն սկսեալ կը
 ծառայէր իրրեւ Մատրանպետ, Տեսուչ եւ
 ներքին բժիշկ: Այս Եկեղեցականին վրայ Mr.
 Sinan Հայազգի Լազարիսով քահանային Յի-
 շտակարաններուն մէջ հետեւեալ ծանօթու-
 թիւնները կը գտնուին, զոր կը փութանք թարգ-
 մանաբար ամփոփել:

Տոմ Գուրպան Ա. ծննդեամբ Գաղատացի
 եւ աշակերտ Արոպազանդայի, իր մօրուքին պէս
 մեծ համբաւ ուներ Յոյն եւ չայ քրիստոնէից
 մէջ: Իր փոմասիրութիւնը Տաճկաց անգամ
 ծանօթ էր. վասն զի մէկէ աւելի անգամ գտան
 զանի Կուրի Օսմանիէ մզկիթին բակին մէջ, որ
 ժանտախտաւորներ կը խոտանանցներ, որով-
 հետեւ Ալքը եւ չայ եւ ուրիշ քրիստոնէայ
 պանդուխտներն այն կողմերու խաները կը քնա-
 կէին, որ են Ենի-խան, Ալգիեր-խան, եւ Մահ-
 մուտ-Փաշա խան: Բժիշկութեամբ շատ ստակ կը
 շահէր եւ աղքատաց կը բաշխէր եւ զանոնք
 ձրի կը դարմանէր: Ժանտախտ ճանշնալու մեծ
 յաջողութեանը համատար աննշուրք կը փըն-
 տուէր, մինչ Եւրոպացի բժիշկներէն ոչ որ
 կ'երթար հիւանդի մը առանց ծանօթանալու
 նախ անոր տագնապին վրայ, եւ եթէ երթար,
 վարակման երկիւղէն չէր բռնել անոր բազիւ-
 րակը: Հարկ էր ուրեմն Տոմ Գուրպանի գթու-

թեան գիմել, սակայն կընէլ զայն եւ անոր հետ
 հաղորդակցութիւն ընէլ՝ նոյն էր ժանտախտէ
 վարակուելուն հետ, անոր համար առանց մու-
 տնեալու հիւանդին՝ պէտք էր հեռուէն յայ-
 տարարել թէ անոր հիւանդութիւնը ժանտախտ
 է՝ թէ ոչ. մասնաւոր որ կ'ըսէ Mr. Sinan, երբ
 կը լսուէր որ Գուրպան տունէ մը հրաւիրուէր
 է, հանրութիւնը այնպէս կը կարծէր թէ այն
 տան մէջ անպատճառ ժանտախտ կայ: Այս
 Եկեղեցական բժիշկը՝ մարդիկները իրմէ հե-
 ոացնելու համար ճամբան կը կրէր քաւազան
 մը, զոր անցորդք տեսնելով՝ կը զգուշանային
 իրեն մտնելու, վասն զի քաւազանը նշան էր
 թէ ժանտախտաւորի մը այցելութենէն կը դառ-
 նայ: Երթեւեկի համար իր սրուքներէն զատ
 ուրիշ բան չէր գործածեր, որ առաւօտէ մինչեւ
 երեկոյ քաղքին եւ գիւղերուն մէջ կը շրջէր,
 եւ ըստ կարի կը զգուշանար յաճախեալ ճամ-
 բաներէն անցնելու, վասն զի ժողովուրդը որքան
 ստակ կը տեսնէր զինքը, այնքան սաստկացած կը
 կարծէր համաճարակը: Իւր հաս պայսիտի ինչ էր
 քրիստոնէից աճ ու երկիւղը, մինչդեռ Խալաֆ-
 ները կը ծիծաղէին անոնց վրայ իրրեւ թերա-
 հաւատ եւ կ'առարկէին թէ պէտք է խոնարհիլ
 նախախնամութեան կամայ առջեւ եւ անանոց
 պէս մեռնիլ: (Գիւ. Ս. Բն. XXXIV S2. P. 3. A. 6.
 38 էջ 201):

Սակայն Գոկա. A. Brayer գովասանօք չի
 խօսի Գուրպան Ա. եւ անոր ընկերին Տոմ Giar-
 como Յակօր Ա. Եկեղեցական բժիշկներուն
 վրայ. քանի մ'անգամ հարցախորձեցի զանոնք,
 կ'ըսէ: Բժիշկական խնդիրներու ի մասնաւորի
 ժանտախտի վրայ, բայց երկուքն ալ պատաս-
 խաններէն գոհ չ'մնացի (Neuf année à Con-
 stantinople հա. Բ. էջ 471):

Սոկեանի յիշատակած դպրոցին համար
 Հ. Երզուարդ Ա. Հիւրփուզ, Միաբան Միւթ-
 թարեանց Վենեակոյ, կ'ըսէ թէ Ս. Գեորգայ
 քոյն էր, եւ կը կոչուէր Լուսաւորեան դպրոց,
 հիմնեալ առատաձեռնութեամբ Տիւզեան Յով-
 հաննէս Չէլէպիի եւ ուրիշ մեծատանց, որուն
 տեսչութիւնը Վենետիկ Միթիթարեանց յան-
 ձնուած էր, ուր Տիրացու Համարձան եկեղե-
 ցական երգեցողութեան դաս կու տար (Բզմ.
 1873, էջ 52): Այս դպրոցը 1830ին չայ Կա-
 թողիկէից եւս « Բիսկոպոս, անուամբ առանձինն
 Ազգապետ մը տրուելէն ետեւ (որ չորս տարի
 ետքը միջնորդութեամբ Տիւզեան Յակօր
 Ենի, Տեսուչ արքեպիսկոպոսն, ի հեճուկս
 հակաաղբորդաց «Պատրիարք» անուամբ վերա-

պատուեցաւ) օտար յարկերէն գուրս ելելով՝ փոխարուած է ի Ղալաթիս Պէտրոս Բարձաբ Քարու փողոց, Հիւրժուղեան Դաւիթ Աղայի անն ստորին յարկը, որ երբեմն իր Տեսչին անուամբ “ Լ. Անանիայի դպրոց, եւս կը կուչուէր: Յաջորդ ունեցած է Պերայի Սաքըզ-Աղաճ փողոցի այժմեան Վենետկոյ Միխիթարեանց դպրոցը: Այի լրած ենք նոյն դպրոցին երկու աշակերտներէն, այսօր երկուքն ալ 8) ամեայ: Ասոնց վրայ Տեղադրեալն կը Հաստատուին ի Պերսա նաեւ ուրիշ դպրոցներ, ինչպէս յայտ է 1833 Յունիս 20) ին՝ Վիեննայի Միխիթարեաններէն Չալքիեան Լ. Վրդանէսի առ Պ. Լ. Մասթէս ուղղեալ նամակէն... “ ի Պէտրոս եւ չորք դպրատուքը, առաջին ի յաղքատանոցն՝ ուր են ողորմելիք ձրի ի Յովս. վարժապ. գոր Ազգն կամ Աղքատանոցն վճարէ: Երկրորդ ի Չէշմէ Սօխանի Սաքըզ-Աղաճի, ուր են երկրորդ կարգի աղքատաց մանկուց: Երրորդն է ի Եազըճը-Սօխանի, ուր են 6) մանկուցը ընտիր Պէտրոս լույսի: Չորրորդն է դպրատուն մեր. ուր են 4) մանկուցը ընտիրը, սակայն ըստ մեծի մասին փոքրահասակք” (Դ. Մի. Վ. Բ. ՄԵԱ):

Ասոնցմէ առաջ Անտոնեան Միաբանութիւնն ալ ունեցած է Պերայի մէջ իր աղքատաց դպրոցը 1810) ին, որ 6 տարի ետքը ժանտախտի պատճառաւ խափանուած է: Առաջին Տեսուչն է Եղաշար Գրիգոր Միտաբեան, ի քահանայութեան Լ. Միքայէլ, որ աշտուղ դարմանելու Համար Ա. Պողոս կը գտնուէր, որուն յաջորդած է 1812) ին Լ. Յովակիմ Սալլանութեան: Ունեցած է նաեւ ուրիշ դպրոց մ’ալ 1828) ին Ղալաթիս Սառայի դէմը Կեփրազեան Յովհաննէս Աղայի տունը գնելով ընտիրք Լ. Օգոստինոս Վ. ի Լէգիմեան եւ Լ. Դանիէլ Վ. ի Պատուրեան, բայց այս եւս քիչ ժամանակէն խափանուած է կարապետ Բ. Պալատի Պատրիարքէն, ըստ որում իր լրեսները տղայոց աղօթելու ձայնը լսելով իրազեկ ըրած են զինքը:

Ս. Գրեգորս Եկեղեցւոյն մէջ Լայ կաթօղիկները Հաստատած են նաեւ “ Անուն Մարիամու, Եղեայրութիւնը ի նպատ աղքատ ննջեցելոց, որ սեղւոյ փոփոխութեամբ ցարդ կը շարունակէ: Եկեղեցւոյն աջակողմը շինած էին իրենց յատուկ խորան մը, եւ անոր վրայ կանգնած Տիրամօր Կուսին խղաներկ պատկերը, Մանուկ Յիսուսը գրկով եւ երկուքին ձեռքէն Ս. Աստուածածնայ Հանգերձը կախուած, որուն առջեւ կը կատարէին իրենց բարեպաշտութիւնները: Բայց երբ 1834) ին սկիզբը,

կազանդին օրը Ս. Փրկիչ նախնեայ տաճարը օծուեցաւ, յիշեալ եղբայրութիւնն ալ Հոն փոխադրուեցաւ, Թողով իր խորանը եւ պատկերը ուր որ էին, որուն ապա փոքր ինչ տարբերութեամբ կ’ընէ մեծը բերել տուաւ Հոռուէն Լ. Բարսեղ Վ. Տարսուճեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մեծաստանին ՎանաՏօր ձեռքը (Գիւ. Անտ. Տփ. 6), եւ զետեղեց զայն Ս. Յովսէփայ եւ Եօթն Վիրաց Ստուռածածնայ խորաններուն միջեւ, որուն տանգիմարութիւնը ամէն տարի Զատիկն երկրորդ օրը մեծադրորդ Հանգետիւ կը կատարուի: Ս. Գրեգորս մէջ եղած խորանն ալ Եկեղեցւոյն նորագութեամբ 1908) ին անՏեսուցաւ, որուն սեղը շինուած է այսօր անշարժ խոստովանարան մը, իսկ պատկերը դասին մէջ զետեղուած:

Վերոյիշեալ Հիւանդանոցներուն անունները գծախտաբար չենք գիտեր, մանաւանդ առաջինն՝ որուն եւ ոչ իսկ սեղը յայտնի է, վասն զի Վիկարաց զիւանը Հրեշտերու Զարան եղած է: Ունիք սակայն ամենածանօթ Ս. Յոհան Ոսկերեան Հիւանդանոց-Աղքատանոց մը, որուն նախնական խորհուրդը կը գտնենք օրագրութեան մը մէջ, որ կը նշանակէ ժողովքի մը նիստը, գումարով 1831 փետր. 8) ի Ղալաթիս Գրիգոր Քըլճեանի Հոյակապ սունը, որ Եպիսկոպոսարանի վերածուած էր, եւ ունէր իր մէջ Հասարակաց մատուռ մը, ուր կը կատարուէին ամէն Եկեղեցական պաշտամունք: Այս ժողովքին մէջ շինուեցին նախնեայ Եկեղեցւոյ սեղւոյն վրայ խոսուելէն ետքը՝ կը խորհուի նաեւ Հիւանդանոցի մ’ալ անՏարածեալ պէտքին վրայ (Գիւ. Անտ. Տփ. 37), խորհուրդս կիրականեայ շնորհիւ աղքատաց Լոյսաբարձութեան, որուն ծագման վրայ Տեսեալ ծանօթութիւններն ունիք:

Վիկարութեան ժամանակ 1758—1830 Լուսաւորեան Եղեայրութիւն մը Հաստատուած է ի նպատ աղքատաց 1781) ին Պատրիսիկեանց Ս. Պետրոս Եկեղեցին ի Ղալաթիս, ուր 1674) ին ի վեր կը յաճախէին Պրուսացի Լ. Գրիգոր Կիրակոսեան Դոմինիկեան Լայագգի քահանային նորագործ ազգայինները, եւ անոր կէսը գրուած, որուն մէջ 1737) ին առաջ ունէին յատուկ խորան մը Ս. Գրիգոր Լուսաւորչայ, որ յանուն նորին նուիրեալ Եղեայրութեան Հաստատութեանն ետքը աւելի եւս կը բարեզորդի, եւ Հօծա կարպպետ 150 զահեկան ձէթի դրամագրուս կտակած էր յիշեալ վերջին Թուականին գիշեր ցորկի անոր առջեւ կանթեղ վառելու

պայմանաւ: Ամեն տերունական տաների տոմարի տարբերութեան կրկին անգամ կը կատարուէին այս Եկեղեցւոյ մէջ, եւ մեծագործ Տանգէսիս Ս. Գրիգոր Լուսաւորչայ եւ Վարդապետի ազգ. անունը, որ կը հանդիպէին Եկեղեցւոյն առաջին կարգի զարդարուած օրերուն: Յիշեալ խորանք այժմ անհետացած է: 1843ին Եկեղեցւոյ ամբողջովն քարուկը վերաշինութեամբ, ըստ որում նախկինը կէս քարաշէն ըլլալով՝ 110 տարիէ ի վեր աննորոգելի դարձած էր (Դիւ. Ս. Պա.: Lat. de OP. էջ 400. ՀԱՆԴ. ԱՄՄ. 1909, էջ 327): Ա՛րեւմտեան վրայ ըստ վկայութեան ծերունի Տարց Վանաց՝ կրկին յարկ մ'եւս շինուած է յատկապէս Հայ Յիկնանց Համար, վասն զի անոնք սովոր էին այրերէն անտես նստելու:

Այս Եկեղեցւոյ դիւանին Տէն արձանագրոց մէջ տեսանք որ կաթողիկէութեան մուտքը Գ.Պոլսոյ Հայոց մէջ կիրառուեանի քարոզութեամբ տեղի ունեցած ըլլայ 1674ին: Ասի պատմական սխալ մ'է Քնդի Համար, քանի որ գիտենք որ Գ.Պոլսոյ Հայ գաղութը աւելի կա. նուի ժամանակէն ուներ իր մէջը կաթողիկէները: Վասն զի Սոյ Ե. Յուզովնի մէջ գումարեալ 1307ին կը գտնենք Յուսիկ Եպիսկոպոս մը Կոստանդնուպոլսոյ կամ Ստինպոլսոյ, որուն մէջ Հայերը ընդունած են Հռոմայ Եկեղեցւոյ կաթողիկէ դուանանքը (Պամ. 2մէ. Հտ. գ. էջ 309, Ընդրձ. Օրց. 1902, էջ 196: ՀԱՆԴ. ԱՄՄ. 1909, էջ 327):

Իսկ Ս. Բենեդիկտոս Եկեղեցւոյն մէջ, զոր անփկը կը կոչէ՝ «ճիզվիթի ժամ», հաստատուած է Ս. Յակոբայ եղբայրութիւնը ի նպաստ աղքատ ժամատասուորաց 1804ին, ինչպէս եւ Ս. Յովսեփայ եղբայրութիւնը, ուր ունէին իրենց պաշտպան Սուրբին նուիրեալ խորանները, որոնց առջև առանձինն կամ հասարակաց աղօթքներ կը կատարէին: Բայց երբ Յիսուս Փրկիչ նախընտր առամարը կը շինուի, յիշեալ եղբայրութիւնները հոն կը փոխադրուին (Դիւ. Ս. Բն XXXIV Տ2, P3. A. 6. 38 էջ 12), որոնց համար կանխամտածութեամբ շինուած են դէմ առ դէմ կրկին խորաններ Ս. Յովսեփ Աստուա-

ծաճօր եւ Ս. Յակոբ Մծնայ Հայրապետին նուիրեալ: Այս վերջնոյն խորանը այժմ Ս. Բենեդիկտոս Եկեղեցւոյն մէջ Սուրուհի Փիլոսոֆայի փոխարկուած է, իսկ միւսը ցարդ կանգուն կը կենայ:

Լուսաւորչեան եղբայրութիւնը յընթացս ժամանակաց խտրութիւն դնելով անդադի եւ գաւառացի աղքատներուն միջեւ՝ Գաղատացիները հակառակ խորան մը կը կանգնեն անոր դէմ՝ իրենք ալ կընտանեան եղբայրութիւնը հաստատելով 1810ին Անտոն Վ. Մըրըլեան Դ. Վիկարիին օրով: Լուսաւորչեանին պաշտօնատեղին էր այժմեան Ոսկերեան Եկեղեցւոյ Տոբին վրայ փոքրիկ տուն մը, ուր կը պահէր իր սնտուկը, եւ անոր մտածակարարութեան համար 12 հոգիէ բաղկացեալ գործադիր մարմին մ'ունէր: Այս փոքրիկ հողը շօքակայ երկիրներուն գնմամբ կամ նուիրատուութեամբ հետագետէ կ'ընդարձակի, զոր արձանագիր մը հետեւեալ կերպով կը բացատրէ:

«Պէտքուրնստ Ոսկերեան քիլիսէսի իլէ մախլութ վարիտէ Սուլթան ԱՏէտ վաքֆըրտան 780 զերտ արտս թագուհի պիլիթը Մինաս 1259 Ղուրբէի Մուհարէթ Թարիի իլէ, պաթալանաւսի մէվճուտ: Ենէն Ոսկերեան արտասի իլէ մախլութ, ենէն վաքֆը մէգքիւրտէն 130 զերտ արտս 1253 թարիի իլէ Հիտարը օղու Արթին վիլէտի Սերայէ իւլէքիտուտ:

Ենէն Ոսկերեան արտասի իլէ մախլութ պիլ քըթա հեօճէթ վէ էմրը ալի միւճիպիւճէ 1470 զերտ վաքֆ օլտուղու հալտէ միւլքէ թահվիլ օլտուան արտս թի քաթօլիք խաստախանէտի նափիլէ մուգայիտ տիր, վէ մէգքիւր հեօճէթ վէ էմրը ալտու 565 զերտ միւլք արտս Ոսկերեան արտասի իլէ մախլութ օլտուղու վէ Գուլումճեան Պեարոս Վէլէտի յիւսամվէրուի էօՏիթիստէ իլամ իլէ մուգայիտ պուլունտուղու եազըլը իւտէթ պու 565 զերտ միւլք արտսարնըն հեօճէթի զայ տըր (Դիւ. Ս. Եկ. Տը. 15):»

Երբ 1830ին Հայ կաթողիկէները ազատութիւն գտնելով աքսորէն ետ դարձան, վերջիշեալ կրկին եղբայրութիւնները սիրով միացան, եւ այնուհետեւ ամէնք մէկ սիրտ մէկ հոգի այն ահաւելի մեծ հրգեհոն ետըր՝ շուտով շինեցին Աղքատանոցը: Ասի կը քարոնք Յ. Ասկերեանի պատմութենէն (էջ 14. 111): Աղքատանոցին մէջ կար նաեւ Հիւանդանոց մը, զոր պիտի տեսնենք յետագայ պատմութեան վերջը:

1: Այս Եկեղեցին նախ Յիսուսեանց ձեռք էր, բայց 1773ին առուեցաւ իրենցմէ, եւ 10 տարի ետքը Լազարիսաներուն տրուեցաւ: Վասն զի նախկիններուն Միաբանութիւնը՝ Չննաստանի մէջ ազգային կամ քաղաքական հեթանոս ստորութիւնները կաթողիկէ նորագործ փոքրչազան արտօնելուն համար՝ կ'ընէին ծր. քաշանայպետան յատուկ կողակառ ընդուն էր, բայց նա փրկ առնելով հաստատուելու կտրուեց իր անուն կեանքը մնաւանց Ռուսիոյ մէջ, եւ 40 տարի ետքը Պիտ Է. Վերահաստատեց զայն:

Ընդունելութիւն

Հրամանագրին շինութեան կկեղեցւոյ
ի գրանէ ի կատարնդնպոյզին

Պոլսո, 25 Դեկտ. 1891.

Ի 18 զեկտ. ընդ երեկո զայ 'Հրաւեր ի դրանէ առ վարչուն գնորդ Արգաստեան ի դուռն առ ի առնուլ զՖերմանն շինութեան կկեղեցւոյ, որ սառն Ժանեալ տան 300 շտախ՝ միայն առ ի յառնուլ: Ի 19 գնաց Արգաստեան եւ փորձանորդն ձեռով ի դուռն, 8 քահանայք ընդ նմա հետեւալք, 4 փորձուորք, 4 ժամկույք: 4 այլ-մարք եւ քաջագր յառաջոյ զորս մուծաննն ի սենեակ հետեւարին առ ի սպասել միւս երկուց Պատրիարքաց, որք նոյնպէս հրահրեալք էին: Յետ միոյ ժամու գայ Պատրիարքն լոկ խորտախով, հետք, մի Տերտերի եւ միով ժամկույտու, եւ ծանուցեալ թէ մերն անդ է, ոչ ժամանէ յայն սենեակ, բայց Յոյն Պատրիարքն ընդ գայն նոյնպէս մասնէ ի նոյն սենեակ, եւ յետ բազում խօսից մատուցեալ առ մեր Արգաստեան առ, մեր և Հայ Պատրիարքն, եւ յիմանայն թէ ի ստորին յարկի է, առէ, արգաթեւ այնպէս պարտի լինել, զի յՂաւանկէկոսն իսկ գրեալ է թէ Սասնուցիք ոչ խառնուին ընդ Հրեայն: Ապա զայ հրաման ելանելոյ առ Բէկիսն, եւ նախ ելանէ Յոյն Պատրիարքն, եւ առնու 18 Ֆերմանս վասն նորոգութեան նոյնչափ կկեղեցեաց ժամանակը եղելոց արտաքոյ Պոլսոյ, եւ պատուէր սայ թէ Մտարպոյզեաց յայտհետ երթիցեն յիւրեանց թէմն, եւ մի առաքեացնն զիւրեանց փորձանորդս որպէս յառաջին Մինչդեռ մեր Արգաստեան սպասէր առ գրան Բէկիսին, անդ սկանայ կամար զիպեալու Հայ Պատրիարքին՝ ստիպի ոչ-չունել զնա շարագանեալ գինքն ստեղծ առն-կերեն "հնչալահ պեջիւն սլաքորնը քիլես-նիդին Ֆերմանըն, իսկ մերն հայերեն պատասխանեալ առ "յուսանք յՍտուսած որ այսօր մտանեմք," նոյնպէս եւ Հայ Պատրիարքն մտեալ ի ներքս առնու 17 Ֆերմանս վասն նորոգութեան միայն կկեղեցեաց յայլեւայլ տեղիս: Ապա մասնէ մերն առ Բէկիսն, որ է Մուսթաֆա Աղա Դեմիլի էֆենտի, որ յետ հարցանելոյ զողովութենն եւ զպարութենն ծնագաց մեր Արգաստեանն առ "Հեր նէ քատարտա էլիք պուտ ըսա Սիզէ Ըժժեթիմիլզտեն, իշլէն Սիզէ քիլես Ֆերմանըն ըս ինայէթ իտեր քի ար-ղեւնիւր թէքմիլ զուսն, հեման Սիզ Տեօվ-լիթը Ալիէէ սասըքանն զուստս, ինչալահ սասհա չըք էյի զուրեւուզը վէ հեր չէքտիք-լիթիդիք ուսուսուրուսուս," հեման սուսանէ քուտար իթ մէյիսն տասհա չըք ինայէթ կեօրիւրիւնիլը Իֆենտիմիլզտեն," եւ այնպէս քատար հանդիսի: Եսարու Օղանը Հայոց Պատրիարքին ստեալ թէ մերն եւ Յոյնն հանդիսի կկեն, իսկ իւրն այնպէս նուսաս, նեղեալ

յոյժ բարկութեամբ՝ կշտամբելով զԱզ Իր՝ սայ բերել մի եւ քանի մի վարգասպետ, զի գունէ ի գարնին շուք ինչ ցուցցէ: Այս գալուստ երեցունց Արգաստեանց ի միասին ի դուռն՝ կարի յոյժ հանդիսացոյց զիւրեա զսասուցեալ Արգաստեանը եւ բեանց: Փորձանորդ մերոյն ի գարնին ի ծոց իւր եղեալ զԹուրքաց Ֆերմանն, եւ զնորք Ֆերմաննին արտաքս կարկառեալ՝ այնպէս ցուցանելով ամենեցուն՝ զան յեպիսկոպոստարանն, ուր խռնեալ ժողովուրդ կային բազմութեամբ Ամիրայից, յարոյ ի լուր բարձր ձայնի ընթեւուս Անտան Աղա Թընկերեան աղօթիւք հանգերմ վասն Արքայի ազգակնելով "Ամին," Ի վարդաւան առուր շրջի Ֆերմանն ի տես դիւստար իշխողաց Ղալաթիոյ, իսկ ի 21 Դեկտ. ըսա հնոյ 9, որ էր խորհրդաւոր որ Անտարտա Յղութեան կուսի, ժողովուրդ ամենայն Ամիրայք եւ իշխանք եւ էսաֆ Պաշիք յեպիսկոպոստարանն բազմութեամբ զահահայցց զոյք զոյք, ի միջն ունելով զԱրգաստեան թափօրարանն զնան ի տեղի կկեղեցւոյ, անդ յաթու բազմեցուցեալ զԱրգաստեան՝ ընթեւուսն զԹուրքաց Ֆերմանն բարձրաձայն: Իւ ժ կարէր թուռէ զբազմութեանն որք անդ խռնեցան յամենայն ազգաց նաեւ ի Տաճկաց, որք եւ յամենայն պարսկարկիւսն աղօթից զողջոյցանքին բարձրաձայն "Ամին," Աղօթքն էր զայս օրինակ "Հաք Թասլէ Հաղբէթիլեր Ըժժեթիլի, քուտարթիլի, Մերհամիթիլի Իֆենտիմիլի Թիլքեմիլի Էմիլք Իհասն էլիլէյ "Ամին," զայլապիթը սալլանասաթը Ըսահնեպիտան տայմ վէ պիլքարար էլիլէյ "Ամին," Սայլը Լիւմայիկիթ Թափոշահնէլերինն պուզուսմի վէ սասըք վէ սուսանք քուլլերի իւզերլերիտան պարի էլիլէյ "Ամին," եւ այնպէս զղզի ի սղջն Ալալթիլիս ի լուր այնչափ բազմութեան, որք նաեւ ի վերայ տանեաց լցեալ կային: Ապա իսպիլուսն ի Պոլսո Զահրապեան ընդ զործավարս իւր հոգիցս հարկանն զգեւորին իրր ի կատարումն հրամանի Արքայի, ուր շինելոց են զկկեղեցին, որ է Իրանն, երբեք Թընկերեան Եակոբ Աղային, ապա եղեւ քուլլեան Յովհաննիսի, Լուր այսր ամենայնի հասունէ յալանալ Բիւնալաց, ընդ որ հանեալ մասն յոյժ: Ի վաղիւ անդ շորեքին Պիլիլիլքիթի Պուղոս Աղայն, քորնը Գրիգոր, Աղուսոր Գեորգ, Թընկեր Յովհաննէ, որքի Յուսէփ Աղայի բերեալ զգործավարս սկսան քակել զուսն եւ բառնալ զաւերակ, ուր եւ աշխատին բազմութիւն ինքնակամ աշխատողք: Այլ առ հիմ նարկութիւն կկեղեցւոյ ամսօրեայ ժամանակի պէտք են եւ դրամն, զոր եւ բարեխոր յօժարութիւն Արգաստեանց հեղհեղտէ մատակարարէ, միայն ժողովեալն ի Տիլիսոյց մինչեւ ցայժմ եղին 200 շտալք: Ի Դեկտ. սկսա շինութիւնն Հեւանդանոցի եւ Աղքատանոցի ի Պէլոյլու, ի տեղուլ Սահակ Ա.ի (Մարաքեան), որոյ հիմն եղաւ սպիմսիք եւ օրհնութեամբ, ուր ունին ժողովել զաղքատաց բազմութիւնն, որք գեւարքունական սխուռն են յետ հրճիք լինելոյ Պէլոյլույի (Դեկտ. 25. 84):

1 Բազմիկ միջին հարցումը համապատասխանէ 500 գահանքի եւ մէկ գահականը 20 անարկի:

Լուսաւորչեան եւ Կղեմէսեան Եղբայրութիւններ միանալէն ետքը՝ վերջնոյն գործադրի մարմնէն Չերսիմոսեան Չերսիմոս եւ Աբել Անտոն Ալանները՝ Լուսաւորչեանին մէջ Մեր-Տամբթի՛ Թովսէփ եւ Ղազարոսեան Պօղոս Աղաներուն տեղը փոխանակելով՝ մնացանները կը Տրտօարին, եւ այսչափ ինչ փոփոխութեամբ միայն՝ Լուսաւորչեանին գործադրի անդամները աղքատաց Հոգարարձութիւնը կը կազմեն, եւ կը կոչուին «Քուքարախանէ Իշխանալարը», վաւերացեալ Խտարի՛ 1 ժողովէն նորահաստատ Հայ Կաթողիկէ Լասարակութեան՝ Աստը կը սկսին ինստի՛ զաղքատները Տնտեսելով իրենց նախորդներէն 80 տարի առաջ յօրինուած կանոնագրին, որուն բարեփոխուածը գրքովին հետը պիտի տեսնենք (Յ. Ասկ. էջ 14. 111):

Այս Հոգարարձութեան Հիւանդանոց-Աղքատանոց շինելու եռանդը աւելը եւս կ'արժարծարծե եւ գործադրութիւնը կը փութացնէ Պերայի Լափիզող Տրտօնը, զոր Հ. Անդրէաս Քուլանկըճեան եւ Հ. Դանիէլ Պօտուրեան Անտոնեան Միաբանող Տաւաքան նամակը 1831ին Տեսեւեալ կերպով կը պատկերացան: «Ի Թուլիսի 21 հոգեւ Տրտօն Հ մեծ եւ Տարկու ի Պերա, սկսեալ ի տանէ, որ առ երի տան մերոյ ի Սաքըղ Աղաճի, ե՛հաս ի Թաքսիմ՝ այրեալ զողջոյն զայն կողմն՝ ե՛հաս ի Խալաթա Սարայ, միւս ալ բազուկ Տրտօնին անկեալ ի Սաքըղ Աղաճէ ի 2 ուքուր՝ սքրեաց զայն կողմն մինչև Երկիրիզ Սարայ, յետ այրելոյ Խալաթա եւ Ինկիրիզ Սարայից՝ յաճին դարձոց մինչև ի Թաքքէ զամենայն տունս, Սարայս, զքեծավիրս, զԿեղեցիս, մնացին ի բողմնդակ Պերա Եկեղեցի Ս. Աստուածածնի եւ քանի մի տուն քեծավիր» (Գիւ. Անտ. 84. 74):

Այս ահուելի Տրտօնէն ետքը՝ նոյն տարուան վերջը՝ աղքատաց Հոգարարձութիւնը յատուկ փայտակերտ մը կը կառուցանէ, եւ կը դրոշմէ զայն Ս. Թոճան Ոսկերեան անուամբ, որ եր այսօրուան Տամանուն Եկեղեցոյ գետինի վրայ, ուր կը ժողովէր աղքատները եւ Տիւանդները եւ աղքատ մանկտին ուսուցանելու Տամար, ուսկից կը բաշխէր աղքատաց ողորմութիւնները, Ջատիկի եւ Դննդեան ուսեստը ձմերուան անուելը եւ փայլը, անտէր մեռելոց պատանիքի եւ թաղման ծախքը, աղքատ տղայոց զգեստը եւ երբեմն ալ երկի մարդոց խարաճը՝ եւ կանանց

Քերածէին՝ ստակը, Տնուար թաղին ալ մաս մը կը զբկէր, այս ամէնը Տաղուց մէջ կը տեսնուի (Գիւ. Ս. 84. 89. 220):

Բայց դժբախտաբար այս գեղեցիկ սոլորութիւնը այժմ խափանուած եւ մնալով Տանդերմ անխախտ Ջատիկի եւ Դննդեան Տանգանակութիւնը միայն ի նպաստ Հիւանդանոցին: Այս ողորմութիւնները կը նուիրէին Ազգ. գթնուան անձինք, որոնցմէ կը յիշուին գլխաւորաբար Տիւղեանք, Գայուձճեանք, Կեօշեանք, Ղազարեթեանք, ԱլաՏիկերտեանք, Տամատեանք, Կիւղէլեանք, Գրըճեանք, Թընկըրեանք, Մըսըրեանք, Եկինեանք, Հիւրմիւղեանք, Սամաճեանք Մուրատեանք եւ Լանրմեան Բեդրակ: Ասոնցմէ զատ յատկապէս կը յիշուի Տիւղեան Եսկոր Չէլէպին՝ Վիննայ Միխիթարեաններէն 1834 Գեկտ. 16 Հ. Դանիթ Ուղուճեանի նամակին յետգրութեան մէջ. — «Լույս այսօր ի Տուատարիմ ումքե՛ թէ Չէլէպին որպէս առաքեաց յԱղքատանոցն մեր միս եւ բրինձ վասն աղքատաց, նմանապէս առաքեալ է յԱղքատանոցս, ի Հիւանդանոցն եւ յաղքատ դպրոցս Հայոց բրինձ, եւն (Գիւ. Մի. Վ. Թ. է.):

Այս Աղքատանոցի շինութիւնը կը յիշէ Վիննայի Հ. Վրթ. Չալըխեան ի Պոլ. 10 Ապր. 1832ին առ Հ. Մտտթ. ի Վիննա գրած նամակին մէջ (Գիւ. Միխիթ. Վիննա) այսպէս.

«Ի Պէյոլու ի տեղի տան Սահակ Վ. ին, ուր էր ժողովատեղի բաշխման դրամոց աղքատաց, որ այրեցաւ, շինեցին ընդհակառակ աղքատանոց, որոյ շինուածն է 1000 կանգուն քառակուսի, ունի 52 սենեակս ըստ բաւականին գեղեցիկս: Եւ կարեն 100 անձինք Տանգիտս բնակել:»

Վերոյիշեալ փայտակերտը Հոգարարձուաց արժած է 166, 393 դաՏեկանի, որուն Տանգանակած են գլխաւորաբար, բաց ի ծանօթ գթնուան անձինքներէն, Յիսուսեան Միաբանութենէ P. Bonlis, Թովսէփ ՄերՏամբթեան, Անտոն Երամ, Միքայէլ Ասլանկիւլ, Պօղոս Պիլէզիքճեան, Չամիչ Պօղոս եւ քանի մը Տիկիններ: Այս վերջիններէն առանձինն նշանակութեան արժանի է Չիլիկիա խաթունը որ մի անգամն 10.000 դաՏեկան նուիրած է: Հաստատութեան մատակարարութեան Տամար աղքատաց մտուակին անշարժ եկամուտները ջբաւելով՝ Հոգարարձութիւնը կը փութի այս ամէն թաղերու եւ գիւղերու, որպիսի են Ղալաթիա, Սամաթիա, Օրթաքէոյ, Պէյոլու, Պէյիւքսէրէ

1 Այս ժամանակները Ազգ. Վարչական ժողովը Խտարէ, կամ «Տեղեկէր մէջիտի», կը կուէր տաճիկար: 2 Անհասկանալի սուրբ Ցանկաց, այժմ խափանուած:

1 Չգետս Ցանի կանանց:

Տրապարակական եւ առանձնաւորաց մատուո-
ներուն մէջ մէյնէ գանձանակ հաստատել:

Այս նորաշէն Հիւանդանոց-Աղքատանոցը
պատասպարեց Տոգի որ միխթարութեան հա-
մար Ս. Յոհան Ոսկերեան Վ.Պոլսոյ Հայրա-
պետին նուիրեալ մատուո մ'ունէր, ինչպէս
հաշուոց մէջ կը տեսնուի «Մատուոի ծախք»,
որուն առաջին մատարանպետը եղած է Հ.
Գաւրիթ Վ. Ուղեւեան, որ կը յայտնուի 1832
նոյ. 26ին առ իւր Արքայաբնոց գրած նամակէն:
«Ի 24 ամսոյ ազդ արարին ինձ՝ թէ Գերապ.
Վեհապետն ինչորէ զքեզ, եւ ես աճապարեալ
գնացի առ նա... ունիմ, ասէ, կացուցանել զքեզ
Քարէլլան (Մատարանպետ) ազգային Աղքատա-
նոցի, զի ի շարքում փ անպամ եւեթ գնա-
ցեալ լուիցես զխոստովանութիւնս աղքատաց եւ
պատարագեցես անդ. երբեմն երբեմն եւս այց
արացես դպրոցի աղքատ մանկանց որ անդ:
Ա՜հա ասէ Հ. Աւետիքն (Աւետիքեան, Միտաբան
Մեխիթարեանց Վենեակոյ) եւս ընկեր քեզ, նա
եւս զայն արասցէ ի շարքում փ անգամ միայն,
այլ գորով ք ի Գերա ըստ մեծի մասին դիւրին
է քեզ հոգալ զՏիւանդս եւ այլն եւ այլն:
Յայնժամ ապահեսալ ի գորութիւնն Քրիստոսի
սեամ, Տեառն ողորմութեան հաստատուն կա-
լայց զպաշտօնն, զոր նա ինքն Տէրն կանխիկ
ուսնդեաց ինձ: Ուրախ ցուցեալ զանձն՝ կնքեաց
նշանաւ Ս. Խաչին ի վերայ իմ եւ ասէ, Տէր լինի
ընդ քեզ հանապաղ: Յուսամ զի եւ Գերապ.
Տէրդ հաճ իցէ ընդ այս, որպէս եւ ծերագոյն
Հարքն մեր հաճ գտանդ (Դիւ. Մի. Վի. Թ.
Նիէ):»

Այս մատան մէջ երբեմն ձայնաւոր պա-
տարագ եւս կը մատուցուէր Եղզըճի փողոցի
գարատան սանուց դպրութեամբ, որ եկեղեցա-
կան երգեցողութեան վարժապետ եւս ունէին,
ինչպէս յայտ է 1833 Յունիս 20ին Չալքիսեան
Է. Վրդանէտի նամակէն՝ ուղղեալ առ Պ. Հ.
Մատթէոս: «Երբորդ դպրատունն որ ի Եղզըճի
Սոխանն ունի եւ վարժապետ երգոց, եւ երկու
կիւրակէք են զի առնեն ձայնաւոր պատարագ ի
ՍԱղքատանոցն, ուր զամենայն կիւրակէս պա-
տարագ մատուի Մատթէոս Վ. Աղաջըտախեան,
եւ ժողովին ի կողմանց անտի ուղղափառք: Սա-
կայն որովհետեւ չիք տեղի ընդարձակ ընդունել
զբաղմութիւնն, այժմ եգին ի մտի ընդարձակել
զշնուածն ընդ կողմն փ ի լինել ընդարձակ
տեղի պատարագի եւ ժողովդեան: Հ. Գաւրիթ
է խոստովանահայ աղքատաց, Հ. Մատթէոս
պատարագ է Կիւրակէս, Հ. Աւետիք է

ի վերայ ամենցուն, (Դիւ. Մի. Վի. Թ.
ՄԾԱ):»

Բայց այս ընդարձակութիւնը հազիւ թէ երեք
տարի ետը տեղի կ'ունենայ, վասն զի հաշուոց
մէջ 1837ին կը սկսի երեսնալ «Եկեղեցւոյ
ծախք» (Դիւ. Ս. Եկ. Տր. 219): Եւ իրագ ալ
Հոգարարութեանը յիշեալ թուականին վեց կամ
եօթն հարիւր հոգի պարունակելու շափ կ'ըն-
դարձակեն Ոսկերեանի մատուոը՝ Աղքատանո-
ցին մէջ քանի որահեղք վերէն ի վար բանա-
լով, որուն համար 87,000 դահեկան կը ծախ-
սեն փոխառութեամբ, զոր ապա դժուարաւ կը
հատուցանեն Եկեղեցւոյն հասցեով: Այս ձեռ-
նարկին մէջ Հոգարարութեանը ժամաւոր ժո-
ղովրդեան զիւրութիւն մ'ընծայելուն հետ կ'ու-
նենան միանգամայն աղքատաց անուկը ձոխա-
ցնելու նպատակը, բայց յուսախար կ'ըլլան, վասն
զի եկեղեցական իշխանութիւնը հեռուցեալ կը
շատցնէ անոր ծախքը (Յ. Ասի. էջ 113): Աղ-
քատներն ալ կ'արձակեն երաշխաւորելով անոց
ընտանութեան վարձքը, ուսկից կը մտնէ Հայ
Կաթողիկէ Հասարակութեան մէջ ամսական
ողորմութիւն բաշխելու սովորութիւնը ըստ տարե-
կան տոմարին՝ որ ամեն վկայեալ աղքատին կը
տրուէր:

(Հ-տ-մ-ի-ի-ի) Հ. ԽՍՏԱԿ Վ. ՍՐԱԳԾԱՆ
Միտաբան Անտոնան:



Կ. ՊՈԼՍՈՅ ՊԵՅՕՂԼՈՒԻ ՀԱՅՈՅ ԳԵՐԵԶՄԱՆԱՅՏՈՒՆԸ

ՆԻ ԿՍԹՈՒԿԷ ՀԱՅՏԻՐԻ ՏԵՉԱՆԿԱՐԵՆԵՐ

— (Հ-տ-մ-ի-ի-ի)

Բ. ԲԵՐԱՆԱՅԻ ԱՌԱՎՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Եթէ Պէյոլուի Հայոց գերեզմանատան
մէջ հարիւր հազարաւոր կաթողիկէ Հայեր թա-
ղուած են, պետք էին այսօր բազմաթիւ տա-
պանաբարբր գտնուել անոց վրայ: Ա՛յսպէս
պիտի խորհրածէր գերեզմանատան արդի վի-
ձակին ակնատեսն երող մը, եւ արդէն անցած
դիպուածներու անգետ եղողներ այսպէս ալ կը
մտածեն, համարելով թէ միայն քանի մ'աղ-
գային կաթողիկէներու շնորհք եղած էր, ի
շնորհս իրենց ոչ-կաթողիկէ ծնողաց, ասոնց
քով թաղուելու: